



# ԹԱԶՄԱՎՀՅ

ՈՅԺԹ. 1870 — ՔՍԱՆԵՐՈՐԴ ՈՒԹԵՐՈՐԴ ՏԱՐԻ. — ՑՈՒՆԻՍ

ԿԱՐԵՒՈՐՈՒԹԻՒՆ ԲԱՐԻՈՔ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ

(Տես էրես 129)

Վերատին տեսութիւն:

Քիչ ատենէն աշնան հետ մէկտեղ դպրոցաց սովորական հանգստեան միջոցն ալ եկաւ. Հենրիկ ու Մորից լաւ վկայութիւն ստացած և ուսուցչապետէն ընդունած նամակով մը տուն դարձան Ալպեան լերանց մէջ. նոյն նամակը լիբրերան կը նկարագրէր տղոց անխոնջ ջանքը, բարի կենցաղը, և կանոնապահութիւնը: Կրնաք մոտածել թէ այն ինչ ուրախութիւն էր հօր մը սըրտին, որ յետ այնչափ անոնց կարօտը քաշելու՝ արդ գիրկը լիսառն կը համբուրէր. Էրհարտ ծառայն ալ իր զաւկաց պէս վրանին գուրգուրալով բազկացը մէջ կը սեղմէր զանոնք: Այնուհետև ամեն օր հանդէս կար տանը մէջ. գեղեցիկ լճին երեսը նորէն կը չէննար մակոյիներով. Երկու եղբարք միատեղ ծանօթ լեռները կ'երթային ճեմելու, և մօրերնուն գերեզմանը՝ ինչպէս առաջի իրենց ամենօրեայ այցելութեան տեղն էր: Բայց այս ամենը ընելու ատեն՝ չին

մոռնար եկող տարին սորվելու ուսմանց կանխաւ պատրաստութիւն տեսնալու, որպէս զի յանկարծ չափաղանց զբօսանաց պարապելով չերանան իրենց պարտաւորութենէն: Յետոյ երբ օդերը սկսան աւրուիլ, և կապոյտ երկինքը ձմերային գորշ ամպերէ պատելով լերանց գագաթունքը ձիւնով ծածկուեցան, փութաջան տղայքն ուսումնին շարունակելու համար նորէն քաղաք գարձան, յետ հօրերնուն քաջալերական խրատն առնելու և մնաք բարովն ըսելու: Այսպէսով կ'անցնէին տարիներ, ինչուան որ տղայք մէյմէկ չափաւոր պատանիներ գարձան, և քիչ ատենուան մէջ ուսման առաջին ընթացքն ալ աւարտելով պատուաւոր աստիճանի վկայականով վարձատրուած՝ տուն դարձան:

Հիմա կը մնար դեռ այս քաջ ուսումնակից եղբարց այն երկրորդ ընթացքին մէջ մննել որ այնչափ անգամ առիթ եղած է շատ պատանեաց վաղահաս ապականութեանն ու կորստեան,

որ է համալսարանէն դուրս ելլալէն ետքը՝ անոնց վրայ սովորաբար տեսանուած գէշ կենցաղավարութիւնը։ Այս գիտնալով իշխանը, իր տղայքն համալսարան ճամբելէն առաջ հետևեալ յորդորակս տուաւ անոնց։ « Սիրելիք, ըստ, ձեր մինչև հիմա ցուցած բարեկիրթ գնացքը՝ իմ յուսալէս ալ վեր էր. և այսպիսի յառաջադէմ զաւկըներ ունենալուս շատ գոհ և ուրախ եմ։ Բայց արդ ձեր առջելը ուրիշ բոլորովին նոր աշխարհ մը կը բացուի, որուն թերևս հազիւ մութ գաղափարը ունիք։ Խակոյն հասարակ քաղքէ մը մայրաքաղաք պիտի երթաք, որոյ յատակը խիստ լարծուն է ու շատ մարդիկ ախտերնէն թմրած անոր վրայ շրջելով կը կործանին. սակայն կը մաղմեմ որ այդպիսի վտանգ չպատահի ձեզի։ Զանացէք միշտ ներող և անյիշաշար ըլլալու. սրբառնիդ ձեր բարեկամին միայն բացէք, եթէ բախտաւոր ըլլաք ճշմարիտ բարեկամ մը գտնալու։ Պահեցէք պատիւնիդ. բայց լոկ ձեր պատույն համար ալ վրէժ մի խնդրէք։ Վերջապէս, զԱստուած աչքերնուդ զիմացը միշտ ունեցէք. որպէս զի և ես մահուանս ժամանակ հանգիստ սրտով կարենամ զձեզ օրհնել ։ Երկու եղբարք հօրերնուն ձեռքը բռնելով խոստացան իրենց լաւ գնացքն ու պատիւը հաստատ պահել։ Եւ նոյն միջոցին կառքը իրենց կարասեաքը բեռնաւորած ըլլալով նստան մէջը ու գնացին խաղաղութեամբ։

Յիրաւի իշխանին որդիքը տուած խոստմնւնքնին սուտ չհանեցին. վասն զի ինչ զնացքով որ առաջ գեղի դպրատան մէջ և յետոյ մարզարանին մէջ կեցեր էին, նոյնպէս ալ արդ համալսարանին մէջ կը կենցաղավարէին, ամենուն բարի օրինակ ըլլալով։ Եռանդեամբ և ջանիւ միշտ ուսմանց կը պարապէին, և եթէ պէտք ըլլար զբօսանաց երթալ, մէկը առանց միւսոյն ընկերութեանը չէր երթար։ Ամեն ճշմարիտ ուսանող կը մեծարէր զանոնք, բացի կեր ու խում սիրող զատարկապորտներէ, որ ցորեկը մրցարանի մէջ, զիշե-

րուան մեծ մասն ալ պանդոկաց ու գինետանց մէջ կ'անցընէին, և որոնք պակասամիտ համարելով այս երկուքն, կ'ըսէին, թէ պէտք է արթնցընենք զանոնք իրենց թանձր թմբրութենէն՝ ցուցընելով որ մեզմէ քաշուելնին բոլորովին գուր բան է. և եթէ ուղենանք կարելի է օր մը զիրենք կոռուի ալ ձգենք։ Այսպէս ահա ծածուկ որոգայթ մը կը լարուէր երկու եղբարց դէմ. որ երկայն ատեն սպառնալով օր մըն ալ յանկարծյայտնուեցաւ։

Երեկոյ մը երկու եղբարք ըստ սովորութեան արևուն մտնալէն ժամ մը առաջ ելան զբօսանաց երթալու քաղքին շրջագայութեան ծառատնկոց մէջ։ Կը խօսակցէին միատեղ իրենց խաղաղ գեղին, աղգականաց ու ճանչուորաց վրայօք. արել վաղուց մարը մտերէր, բայց իրենք խօսակցութեան խորը ընկղմած ըլլալով չէին իմացեր զայն. սակայն ծառատնկոյն ստուերն իմաց տուաւ. թէ ահա զիշերը կը հասնի։ Իրենցմէ քիչ մը հեռի պարտիզի մը մէջ հասարակաց ճաշի պանդոկ մը կար, ուսկից համադաք քաղցը հոտերով և գունաւոր լապտերաց լոյսը սիրուն տեսարան մը ընծայելով գիշերուան կարծես թէ հրաւիրել կ'ուղէին։ Այս երկուքը արդէն իսկ նօթի և ծարաւի թև թեփի տուած հանդարտաքայլ որթերէ ձեացեալ կամարի մը տակէն անցնելով մտան հիւրոց նստելու տեղը՝ ուրշատոնք բաղմեր էին և հոն իրենք ալ քիչ մը զովացան։ Նոյն ամբոխի մէջ կային շատ համալսարանի աշակերտք, որոնք աղաղակնին ձգած անդադար զինիները պարպելով կը զուարճանացին. բայց այս երկուքը չունենալով. անոնթ մէջ մասնաւոր ծանօթ մէկը՝ նըստան քիչ մը հեռի անկիւն մը բոլորածեսղանի մը առջեւ։

Այս կանչուըռուտող ուսանողաց մէկը երկու եղբարքը տեսածին պէս՝ ըստ իր սեղանակից ընկերացը. « Ահա ինքնակոչ հոս եկեր են անոնք ալ. այն տմարդի աղուեսուց իմ պարաքս ըլլայ օր մը քիչ մըն ալ պէկ մարդավարու-

**թիւն սորվեցընել :** Յետ այս խօսքը դուրցելու, յորդորելով համոզեց իր ընկերը՝ որ այս երկուքը ծաղրելու համար աղուեսուն երգը եղանակեն այնպիսի շարժուածքով՝ որ անոնց իրենց միտքը իմացընեն:

Հենրիկ ու Մորից 'ի սկզբան այս անձունի երգը լսելով անփոյթ կեցեր էին՝ անոնց գինովութեան ցոյց համարելով զայն: Բայց երբ Հենրիկոս պատահմամբ ետև նայեցաւ, իսկոյն աչքին զարկաւ անոնց ըրած միմոսական այլանդակ կերպերը և ծաղրածութեան ձևերը՝ որոնցմնվ զիրենք կը նախատէին. և այս բանիս վրայ սաստիկ այլայլած դարձաւ եղբօրը ըսաւ.

— Այո՛, շատ անպատկառ բան է ասոնց ըրածը.

— Ես ալ դեռ հիմա հասկըցայ, պատախանեց Մորից, և կարծեմ թէ լսու է ասկից հեռանալը:

— Այդպէս է, եղբայր:

Երբ երթալու կը պատրաստուէին, յանկարծ երկու ուսանողք ալ ներս մտան, որոնք արդէն ծանօթ էին ամենուն, կալուածատէր իշխանին որդիքն՝ Ալպերտ ու Օսքարն ըլլալով. ասոնց ետեէն իրը քառասնամեայ մէկը կու դար, որ գալուածքէն կը յայտնէր թէ տղայոց վարպետն էր և իրենց ալ ատենօք վարժապետութիւն ըրած էր: Իշխանիս տղայքը նորաձե զգեստներով պճնած մէյմէկ համալսարանի փառամոլ զիւցազն դարձեր էին. ոտքերնին երկայն փողերով փայլուն կօշիկներկար՝ որոնց եղերքէն մէկմէկ արծաթի ծոպեր կախուած էին, նեղ ու մարմնոյ կպած եղջերուի կաշիէ վարտիքներ, ուսերնուն վրայ և թեսերնուն ծայրը շապիկնին ձեսան պէս սպիտակ, վկերնին հոլանի, և երկայնաձիգ մազեր արձակ կը ծածանէին 'ի թիկանց, զլխարկնին զարդարուն փետրովք գէպ յաջակողմ ծռած, ձեռքերնին ալ մէյմէկ գաւազան ու ծխելու երկայն եղէգներ: Այս կերպարաննքս ունէին սոյն համալսարանի երկու աշկերտքն ալ, որոնք ներս մտնալով երբ լսեցին բարձրածայն եր-

գուած աղուեսու նախատական երգը, հոն պազած մնացին, վրիժառու աչզք սպառնալով երգողաց, և ապա անոնց մէ մէկին՝ որ իրենց մօտ էր, հարցուցին յանդգնաբար.

— Ի՞նչ է այդ, թերեւս նորեկ տեսնալով զմեզ՝ կը պարծիք համարձակ նախատելու:

— Շատ ապրիս, այդպէս կը վայլէ խօսել, կանչեց երգողաց մէկը. արիաբար խօսքերնիդ առաջ տարեք, դուք սրտիս ուղածին պէս էք և ընկերութեան ալ յարմար, զի գեղեցիկ ու կտրիճ պատանիներ էք. մեր քովը հրամեցէք, մենք հոս շատ ուրախ զուարթ կը զբօսնունք. քաւ, զձեզ նախատել երբեք չենք ուզեր, այլ ծաղը կ'ընենք այն երկուքը՝ (մատով ցուցընելով բոլորշի սեղանին դիմաց նստողները) որոնք ոչ ուսանողի յարմար կը հագուին և ոչ ուսանողի պէս կ'ապրին: Օսքար ուրախութեամբ նայեցաւ անոնց վրայ և ծափ զարնելով գէպ 'ի անոնց վազեց, երբ անոնք խորհուրդ կ'ընէին երթալու կամ կենալու:

Տեսութիւննին շատ սրտանց էր, վասն զի երկայն ժամանակէ 'ի վերչէին տեսած զիրար. կը պագտուէին, ձեռք կը թօթվէին ու մտերմարար սեղանին քով կը բազմէին. վարժապետը փափաքելով այս ուրախալի տեսութեան վայրկեանը արժանապէս պատուել, խնդրեց իր իշխանազուններէն՝ որ եթէ կամենան՝ երթայ լաւ ընթրիք մը պատրաստել տայ:

— Շատ աղէկ կ'ըլլայ, կ'ըսէր Օսքար ի խնդրութեամբ, բայց նայէ որ պատրաստել տուածդ ախորժակիդ պատիւընէ:

Վարժապետը Օսքարին խօսքին վրայ խնդրով՝ վազեց խոհանոցը. և քիչ ատենէն զառնալով այսպէս ըսաւ կէս մէջքով ծռած.

— Յարգելի նորահաս տեադք, ընթրիքը շատ խնամքով ապապըեցի, և կարծեմ որ ամենափափուկ ախորժակով մարդն ալ պիտի չկարենայ թերութիւն գտնալ մէջը: Յետ խօսքը

աւարտելու՝ գինիով լեցուն գաւաթմ մը ձեռքն առնելով և դէպ՝ ՚ի Հենրիկին ու Մորիցին դարձած՝ կը զարնէր անոնց դատարկ դաւաթին ըսելով. Շնորհեցէք ինծի՝ որ կարենամ իմ առաջին բարեկամութիւնս ձեզի հետ նորոգել, թող չնջուի անցելոց դառն յիշատակը:

— Այն անցելոց յիշատակը քեզի միայն դառն է, վարժապետ, բայց մեզի բնաւ չէ, պատասխանեցին երկուքը միատեղ ըստ իրենց արդար դատմանը:

— Ի՞նչ փուծ բան է ըրածդ, Գլայն, (այս է վարժապետին անունը), ըսաւ Ալպերո իշխանազունը. արդ պարապ տեղը կը յիշես մեր ծերերուն յիմարութեան գործերը, մեզի գեռ մինչև այսօր մութ է՝ թէ ինչու սնոտի պատճառով մը լճին վրայի փոթորկէն ետքը՝ երկու սրաակից բարեկամք իրարուհետ աւրուեցան. մենք ասոր պատճառը չիմացանք. բայց սաստիկ ցաւ եղաւ մեզի լսելով ձեր գեղի դպրոցն երթալը:

Իսկոյն Օպքար Ալպերտին խօսքը կը տրելով կ'ըսէր.

— Այլանդակ մոածութիւն. առաջ ձեր հայրը շատ կը սիրէի, սակայն յետ այս դէպքը լսելուս բոլորովին պաղեցայ իրմէ, այնչափ որ ալ սիրտս չէր քաշեր զինքը տեսնալու. կը զարմանամ և կը ցաւիմ անոր վրայ. կը զարմանամ, զի լսեր եմ մեծամեծ պատերազմաց մէջ արի զօրավար հանդիսանալը. և կը ցաւիմ ալ՝ որ արդ գեղի մը մէջ բնակելով՝ իսպառ խանդարեր է, և անխոհեմ գեղի տէրտիրոջ մը ձեռքը նիւթական գործիք դարձեր է:

Այս նախատինքը իրենց ամենասիրելի անձանց վրայ լսելով Հենրիկ ու Մորից բարկութենէ կը ճամթէին. Հենրիկ գլխարկը զլուխը դնելով, Շնորհակալ եմ, ըսաւ, ձեր ընթրեացը: Մորից ալ եղբօրը հետեւելով նոյնպէս ըրաւ: Բայց զրայի դիւցազունքն իրենց մանկութեան աշակերտակից և խաղակից ընկերը բռնի նստեցուցին լսելով.

— Ինչու կը փութաք, երբ հազիւքի մը սկսանք ուրախանալ ահաւասիկ կը թողուք զմեզ. այս առաջին ան-

գամն է՝ որ յետ այնչափ տարւոյ կը տեսնուինք վերատին:

— Սիրելիք, պատասխանեց Հենրիկոս, թէ ինծի և թէ եղբօրս մեծ խընտում եղաւ այսպէս յանկարծ զձեզ տեսնալնիս. բայց այն խօսքերը՝ զոր մեր յարգոյ անձանց դէմ զուրցեցիք, անկարելի է անտարբեր լսել զանոնք, ուստի առաւել կ'ընտրենք հիմա երթալ՝ քան թէ այս տեսութեան գեղեցիկ վայրկեանը անվայել խօսակցութեամբ արատաւորել. և անշուշտ մեր մէջ տարաձայնութիւն պիտի ծագի եթէ նոյնպէս շարունակէք:

— Գիտնաք, ըսաւ Օպքար, որ ոչ իմ և ոչ իսկ եղբօրս մնքէն կ'անցնէր՝ թէ այս մտերմական զրոյցքնիս պիտի վիրաւորեն ձեր սիրտը. արդէն ձեր սերտիւ սիրելի ըլլալովը մեզի՝ պատրաստ ենք չխօսել այնպիսի բան՝ որ մեծ վիշտ առթէ ձեզի:

Օպքարին այս սրտացուցիչ անկեղծ խօսքերը փոքր մի քաջալերեցին երկու եղբարքը. սակայն ասոնք հաստատուն որոշեցին այս թեթևամիտ ընկերաց վրիպակ կարծիքը երեսնին տալու:

Նոյն միջոցին քիչ մը առաջ այս երկուքը ծաղը ընող ուսանողք՝ անոնց մօտ երկայն սեղանի մը առջև շարուած կը դիտէին զգուշութեամբ այս բարեկամաց իրարուհետ ըրած տեսութիւնը, և կը սկսէին մէկմէկու ականջէն փսփսալ. ետքը ասոնցմէ մէկը մօտենալով բոլորածն սեղանին քով նստող հարուստ իշխանին տղոցը՝ ըսաւ.

— Պարոնայք, մենք զձեզ առաջ չիհրաւիրեցինք. եթէ չէիք կամենար մեր ընկերութեանը մասնակցիլ, քաղաքավարութիւնը կը պահանջէր՝ որ մեր հրաւէրքին շնորհակալ ըլլայիք. իբրև հինուսանող ինծի պարտք կը սեպեմ այս անկարգութեանս համար յանդիմանել զձեզ, և կը յուսամոր այսուհետև փոյթպիտի տանիք այս կարգը պահելու:

Այս լսելով Օպքարն բարկութենէն նստած տեղին վեր ցատկեց, և անմիջապէս անոր մատենալով որ ինքզինքը ուսանողաց գլուխ կ'անուանէր, ըսաւ.

Ամեն մարդ աղատ է հասարակաց պան-  
դոկի մէջ ուր հաճի հօն նատելու :

Դրգուիչը զարմանալով անոր խօսե-  
լու կերպին և շարժուածոցը վրայ, մէ-  
կէն մենամարտութեան կը կանչէր զա-  
նիկայ, և յետոյ կը հարցընէր թէ ինչ  
զէնքով դան :

— Ինծի ամեն զէնք մէկ է, ըստ  
Օսքար, զիտեմ հրացան նետել, խթել  
և սուր շողացընել. և շատ կ'ուրախա-  
նամ եթէ զուրցես որչափ հեռաւորու-  
թեամբ իրարմէ պիտի կայնինք :

Օսքար իր ազգու քաջարտութեամ-  
բը մեծ պատկառանք ձգեց միւս ուսա-  
նողաց վրայ, և բոլորին ալ փափաքը  
վառեց իրենց ասպարէզ ելլալը տես-  
նալու : Նոյն ատեն վարժապետն ալ փո-  
խանակ Օսքարը հանդարտեցնելու՝ ա-  
ւելի գրգիռ կու տար անոր այսպէս  
խրախուսելով. Քեզ տեսնեմ, լաւ մը  
ջախջախես թշնամոյդ գլուխը, քիչ  
մ'առաջ ցուցած կտրիճ կերպդ շատ  
զարմացուց զիս. այդպէս աներկիւզ  
պէտք է ըլլայ մարդ իր կենացը մէջ.  
վատասիրտ երիտասարդն արել տես-  
նալու արժանի չէ :

Ինչպէս մարդուս համբերութեանն  
ալ չափ մը կայ, և գառան անմեղու-  
թիւն ունեցողն ալ կը կորուսանէ զայն  
երբեմն, այսպէս հոս ալ չենրիկինը  
հատնելով՝ զուրցեց վարժապետին .

— Բարեկամ, չես գիտեր թէ ինչ ան-  
վայել բան ըրիր. Փոխանակ աշակերտ  
խրատելով մեղմացնելու՝ դեռ կը յոր-  
դորես ալ որ կուտի ելլայ. այդպէս շնու-  
մոցար լճին վրայի փոթորիկը և հոն  
ցուցած երկչոտութիւնդ. արդ ինչով  
կը հաւաստես՝ որ վատ և երկչոտ երի-  
տասարդ մը արևուն լցուր տեսնալու  
արժանի չէ. այս յիրաւի հակասու-  
թիւն է :

Վարժապետը արդէն ծաղր ըլլալու  
վարժած՝ այս խօսքերուս փոյթ շտա-  
նելով կը ծիծաղէր, « Շատ լաւ ծըծեր  
ես գեղի զպրոցին ամբողջ հողին » ըսե-  
լով. Երբ չենրիկ պատասխանել կ'ու-  
զէր, անդիէն ուսանող մը քանի մը

քայլ յառաջելով դէպ 'ի անոր կը պո-  
ռար .

— Հիմա, ինչպէս որ մեզի կ'երեայ,  
այլ հատուցում ընել չիմնար, բայց ե-  
թէ լաւ մը ծեծել զձեղ՝ որ սորվիվ թէ  
ինչ ըսել է զուրիշը նախատել :

— Քան, ես ոչ մէկը չեմ նախա-  
տած, ըստ չենրիկ հանդարտօրէն .  
բայց գուք եթէ նորէն շարունակէք ձեր  
ծաղրածութիւնը, կը ստիպէք զմեզ  
համալսարանի առաջնորդին մանրա-  
մասն զեկուցանել եղածը՝ առանց փոյթ  
տանելու չար հետևանաց :

— Դա, նայեցէք, առաջնորդով մե-  
զի կը սպառնայ. դա արդեօք ուսանող  
է, և գիտէ ուսանողի պատիւը պահել:

Սոյն միջոցիս բոլոր ուսումնակիցք  
իրար անցած մեծ խոռվութիւն կը յա-  
րուցանէին, և այն ինչ անոնց դէմ ե-  
ղած ատելութիւննին յիշելով՝ ահա կը  
թափէին զայն երկու անմեղ եղբարց  
վրայ գաւաղանի հարուածներով. որոնք  
անոնց մոլեգնութեանը չիկարենալով  
դիմակալել կը ստիպուէին հալածական՝  
պանդոկի պարտիզին դռնէն դուրս մը-  
ղուիլ: Հարուածոց անընդհատութիւնը  
չենրիկին բարկութիւնը շարժելով՝ քա-  
շեց ինքն ալ ձողաձև փայտ մը պար-  
տիզին ցանկէն և սկըսաւ ինքզինքը  
պաշտպանել այնպիսի քաջութեամբ՝  
որ վայրկենի մը մէջ բոլոր վրան յար-  
ձակողը ցիրուցան եղան :

Կռուոյս ականատես քաղաքացի մը  
այլոց հետ պարտիզէն դուրս գալու ա-  
տեն կ'ըսէր. « Յիրաւի զարմանքս կը  
շարժի, թէ ինչպէս առանց ամաշելու  
այդշափ բազմութիւն սակաւաթիւ ան-  
ձանց դէմ յաղթական կը ջանան հան-  
դիսանալ ». և տեսնալով չենրիկոսը՝  
բարձրածայն կանչեց. « Այդ ինչ է,  
զլիսէդ հեղեղի պէս արիւն կը հոսէ ».  
յետոյ ցաւակցաբար անոր ձեռքէն բըռ-  
նելով՝ աղբեր մը քով կը տանէր՝ որ  
վէրբը լուանայ: Չենրիկոս հանդարտ  
կեցած շնորհակալ կ'ըլլար քաղաքա-  
ցւոյն՝ որ իր գլուխը կը լուար ու կը կա-  
պէր. և երբ կը յորդորէին զինքը՝ որ  
երթայ գանգատի համալսարանի առաջ-

նորդին, նա, ջեմ ուզեր, կ'ըսէր, ա-  
նոնց վնասը, զի այնպէս արբած էին՝  
որ գուցէ չեն զիտեր ըրածնին:

իրենց այն գեղեցիկ մանկութեան  
ատեն ծանօթացած բարեկամք՝ որ յան-  
կարծ հասարակաց խնջոյից պարտիզի  
մը մէջ պատահեցան իրարու, այսպի-  
սի անհանգիստ երեկոյ մը անցուցին  
նոյն օրը: Բայց վարժապետին համար  
ամենէն ցաւալին այն էր՝ որ իր պա-  
տրաստել տուած ընթրիքը բանի մը չը-  
ծառայեց. և Օսքար՝ որ գրամի մեծ  
յարդ կու տար, փոխանակ կերակրոց  
փոքրիկ ծախքը վճարելու՝ որպէս զի  
պանդոկապետին կորուստ չըլլայ, ա-  
նոնց զինը առատապէս վճարեց:

կը շարունակուի:

### ՊԻՐՍ ՆԵՄՐՈՒԹ

ՆԽՈՒԷԻ ԵՕԹՆ ՄՈԼՈՐԱԿԱՑ ՏԱՅԱՐԸ

Այն զարմանալի աւերակաց կոյտը՝  
որ Պիրս Նեմրութ կը կոչուի Արաբա-  
ցւոց լեզուով (որ ՊալատՆերովթայ կը  
նշանակէ), հին Բարելոնի աւերակնե-  
րէն շատ հեռու չէ. և թերևս իսկ իր  
պարսպաց մէջ կը պարունակուէր եր-  
բեմն: Հիլլա քաղաքը՝ որուն բնակիչքը  
8 կամ 9000 են, Եփրատայ ձախ կողմը  
կ'իյնայ. և Պիրս անդղիական վեց մըդո-  
նով անկէ հեռու է դէպ'ի հարաւային-  
արևմուտք:

Այս շէնքին սկիզբը և նպատակը  
մինչև 1855 խորին մթութեան մէջ ըն-  
կեր էր, և մինչև այն ատենը զանազան  
կարծիքներ կային այս քարակոյտ հով-  
տիս վրայ: Հեղինակաց մեծագոյն մա-  
սը՝ քրիստոնեայ ըլլայ, հերեայ և կամ  
մահմետական, ղաոիկայ Բարելոնի աշ-  
տարակին հետ նոյն կը համարին: Հըռ-  
չակաւոր Բենիթամին Գուտելա կը գորէ  
որ այն ցրուեալ ժողովրդեան շինած աշ-  
տարակը Հիլլայէն չորս միոն հեռու է:  
Ասիկայ աշ-ա-կուր ըսուած նիւթէ մը  
շինուած է, զոր մինչև հիմայ կը գոր-  
ծածեն Արաբացիք: Խարիսխը երկու

մղոն շրջապատ ունի և մէկ շրջանակա-  
ւոր սանդուղ մը, որ մինչև գագաթը  
կը տանի: Ուսկից կը տեսնուին մինչև  
քսան մղոն հեռաւորութեամբ շրջակայ  
երկիրներ: Այն հոչակաւոր կրակը՝ որ  
իրեն շատ վսաս հասուց, զինքը երկու  
բաժնած է:

Այս աւերակաց վրայ մեղի առաջին  
լոյս տուողը Լէյարտ եղաւ, որ իր խու-  
զարկութիւն նինուէի և Բարելոնի ը-  
սուած գրոցը մէջ այսպէս կը խօսի.  
« Կումպաքի յիշատակարանաց մէջ քա-  
նի մը խորհրդածութիւններ կարդացի  
արեգակնային ժամացուցին վրայօք, զոր  
Սուլր Գիլքն ալ կը յիշատակէ Բ. թա-  
գաւորութեանց մէջ, նոյնպէս և Եսայի  
38.8. Հեղինակս կը համարի որ ասիկայ  
թիկլաթ-ֆիլեսէր-Առ-Ասուր անունով  
մէկէն ընծայուած ըլլայ, և այնպէս կը  
նկարագրէ, որ շատ նման է անոր՝ զոր  
ես Միջագետաց Պիրս Նեմրութի աւե-  
րակաց վրայ տեսայ, այսինքն աստիճա-  
նաւոր հովանոց մը զագաթը գաւազան  
մը հաստատած, որուն շուքը ժամը կ'ի-  
մացընէր »:

Ուստի Լէյարտ կը հարցընէ, թէ այս  
բաներս արդեօք չե՞ն ցուցըներ որ այն  
շէնքը աստղաբաշխական քննութեանց  
համար եղած ըլլայ:

Հարցմանս պատասխանը պատմու-  
թեամբ մը մեկնեմ, ուր պիտի տես-  
նանք թէ Պիրս Նեմրութ ուրիշ բան  
չէր՝ բայց եթէ աստղաբաշխութեան  
տաճար մը: Կ'ըսեն որ հազարաւոր քա-  
րանց վրայ Նաբուգոզնոսորի անունը  
գրուած կայ եղեր. անշուշտ այս ինք-  
նակալը շէնքին հետ վերաբերութիւն  
մը ունեցեր է:

Այս աւերակաց վրայ ամեննեին տե-  
ղեկութիւն չկար, մինչև որ հոչակաւորն  
Ռատուլինսըն, անգղիացի հիւպատն՝ ի  
Պաղտատ, որ շատ հմտւու էր ասորի և  
քաղդէացի աւանդութեանց, վերցուց  
այն քողը՝ որ անթափանցելի մնացեր  
էր շատ տարիներէ՝ ի վեր:

Ասիկայ շատ մը գործաւորներու ա-  
պրսպեց, որ փորեն գետինը, մինչև որ  
պատի մը կամ հովանոցի մը հասնին,